

## ԴՐԱԿԱՆ

### ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ...

— Մայր, չէ՞ս որ ըսկը թէ մեր Յիսուսն  
ալ կը ծնի Բեթղեհէմի մէջ, ուրիմ ինչո՞ւ  
կը զլանան մեզի տօնելու այդ օրը իր ծննդ-  
դավայրին մէջ . . .

Յակոբին էր, միակ զաւակը Արաք-  
սիին, որ կաղանդի տրտում օրերէն վերջ  
հարց կ'ուղղէր իր մօրը, անուշ երազներէն  
դեռ նոր սթափած :

Տարիներով մայրը զինք օրրած էր այն  
յոյսով թէ որ մը պիտի տօնեն Ա. Ծնունդը,  
հեռացած հօրը հետ ողջագուրուելով և այդ  
ուրախութեան մէջ մոռնալով ամէն ցաւ  
ու տրտութիւն :

Պատերազմը, Սուրբ Երկրի՝ պատե-  
րազմը, տարիներով բաժնած էր զիրենք  
հայրական գուրգուրանքէ և զրկած կարգ  
մը վայելքներէ : Զորս տարիներ շարունակ  
անոնք տառապանքի մրուրն էին քամած  
ցյատակ՝ իրենց սրտի նժարին մէջ կը սելով  
համբերութեան ծանրոցները :

Յակոբիկ իրաւունք ունէր հարցնելու :

Մայրը չէր կրնար անտարբեր մնալ այդ  
անմեղ ըրբներէն բխած հարցումին ոէմ ։  
Պատուհանէն՝ մշուշու ծալքերու ընդմէջէն  
մաղուող երազայու ու հեռաւոր քաղց-  
րութիւններ յիշեցնող բազմացուած արե-  
գակը, գերմարդկային տեսիլներու մելա-  
մաղձոտ քմայքով մը սարսեց Արաքսիի  
էռութիւնը, ստիպելով պատասխան մը զըտ-  
նել իրեն յանդիմանութիւն իրեւ ուղղուած  
հարցումին :

— Մաման սուտ կը խօսի՞ , Տղաս : Պիտի  
տօնենք, հարկա՛ :

Ճիշդ էր : Մաման սուտ չէր խօսիր :  
Համոզուեցաւ մանչուկը թէ այս տարի պիտի  
կարենայ տօնել Քրիստոսի ծնունդը իր հայ-  
րենիքին մէջ ու ճանչնալ զայն՝ որուն հայր  
պիտի ըսէր : Աւրախութիւնը կը լուքի զար-  
նել գժուար էր Յակոբիկին : Տարիներու  
զրկանքէ վերջ ինք ալ պիտի հասնէր իր  
մուրազին :

Արաքսին զաւկին հրճուանքէն զսպա-  
նակուած, չի զլացաւ իր կարելին, թա-  
խանձելու համար իշխանութեանց մօտ,  
արտօնութիւն ձեռք բերելու, ու յաջողե-  
ցաւ անցնել իր անունն ալ այն ցանկին մէջ  
որ քիչերու կը չնորհուի : Իրապէս բախտա-  
ւորութիւն մըն էր այս, որովհետեւ զարերը  
փոխուած էին, ու եկած էր կրկին այն  
շրջանը, երբ քրիստոնեայ ազգերու գժբախտ  
կարգագրութեան հետեանքով, դարձեալ  
«Վասն անին . . . » կը զատապարտուէին  
շարժէլ քրիստոնեաները :

Խաղաղութեան Աւետարերի մօտալուտ  
տօնը, խոսվութեան և անհաստատ վիճակի  
մէջ տօնել, այնքան ալ մեծ խանդավառու-  
թիւն մը չէր ներչնչէր Արաքսիին : Մարդ-  
կային խղճի թմրածութիւնը, ու Քրիստո-  
սականներուն սառն կեցուած քը հանդէպ  
սրբազն այն հողամասին՝ որ քրիստոնեայ  
աշխարհին կեդրոնը ըլլալու ճակատա-  
գրուած էր, յուզում կը պատճառէր : Իրեն  
համար մեծ մտահոգութիւն էր կատարուած  
անտարբեր տամային ականատես ըլլալը,  
ըլլալով ճշմարիտ Աստուածավախ ազգի մը  
զաւակը : Զաւակ՝ որ եթէ չէր ունեցած  
իր հախահարց արժանիքը, գէթ տարբեր  
արժէք մը ունեցած էր յարատե պահելու  
համար անոնց ձգած վարկն ու համբաւը,  
որուն փայլէն ինք ևս ցուքեր ունէր իր  
հոգիին մէջ :

Այս մտածութենք տարուած երբ Խըթ-  
ման առաւօտը աւետող արշալոյսը կը ճեղ-  
քըւէր, զուսին տրուած քանի մը հարուած-  
ներ փարատելով իր մզձաւանջը անկողինէն  
գուրս նետել տուին ընդունելու համար  
տարաժամ հիւըր : Դրացին էր : Ան ալ իրեն  
պէս ուխտի պատրաստուող մը, որ եկած  
էր յայտնելու մեկնումի ժամը և հաւաքա-  
վայրը գէպի հան՝ ուր երեմն աստղ մը  
փայլեցաւ, աւետելով Խաղաղութեան Ծը-  
նունդը :

Յակոբիկ հայրը տեսնելու մարմաջէն  
տարուած, մօրը պէս ինքն ալ չէր քնացած  
ամբողջ զիշերը :

Քառորդ մը բաւական եղաւ պատրաս-  
տելու համար այն փաքրիկ ծրարը, որ նուէր  
պիտի ըլլար հայրենի աւանդութիւններով  
ապրող այդ ընտանիքէն տարուած իրեւ  
ստաշի մանկացող Յիսուսին :

Հմեսնային պաղ շունչով թրծուած

անձրսի մը հետ, մայր ու տղայ փութաշցին ժամադրավայրը, ուր իրենց կը սպասէր անհամբերներու խումբը: Գրաւեցին իրենց յատկացուած տեղը՝ առաւտաեան լուս մթնչաղին մէջ Շնորհալի տաղասացին աղօթքը իրենց վքոցուսոյց կուրծքերու խորեէն՝ սկսան թրթացնել, սղոցելով մթնոլորտին անդորրը, յառաջիկայ վտանգներուն առջև ապահով ըլլալու հաւատքը սրտերու մէջ վարչամակած: Այդպէս էր վարժուած Հայը գարեր առաջ ու կը գործադրէր ամէն անգամ որ գուրս կը զնէր ուաքը իր բնակավայրէն:

Գասրար, կարօտակէզ հայրը Յակորիկի, ժամանակէն շատ առաջ, Սրբազն Քաղաքը երկուքի բաժնող սահմանը ափէր առած ու անկիւն մը ծուարած կը սպասէր այն խորհրդաւոր պահուն, յորում վարատած պիտի գտնէր իր տրամութիւններն ու մղաւանջները: Զգալիօրէն կը նշմարուէին անոր հայկական աչքերէն զիրար հրելով ու ցուրտէն շիկացած այտերուն հրուանդանը հերկելով վար սահող կայլակները արցունքին: Պահակ զինուորը ի տեսայս տիսուր պատկերին, թերես ինքն ալ հայր զաւակներու, զսպելու համար ներքին յուզումը, ատամներուն մէջ կը ճմոէր ցուրտէն կարմրած շրթունքները:

Զիւնարեր օրերու ջերմութիւնը յիշեցնող քաղցր արեւը մերթ ընդ մերթ կուգար պատանքելու իր վերարկուին մէջ գագաղուած մարմինը յուսոյ համակ մարմացում այդ խորհրդանիշին, փոփոխակի տրամադրութիւններ գծելով անոր զիմագդին վրայ: Սպասողներու շարանը կը բազմապատկուէր պահակներու մտահոգութիւն պատճառելու չափ: Բոլորն ալ իրար կոթնած կը սպասէին երջանիկ յայտնութեան մը, երբ յանկարծ աղմուկը ծայր տուաւ անդիի սահմանէն:

— Ահա կուգան . . . իրենք են . . . :

Քսաններորդ գարու մոգերու վաղանդն էր իրապէս որ կը խուժէր վայրկիան առաջ երթալ երկրպագելու մանկացեալ Արքային ու խոնդրելու տարիներով ամփոփուած փափաքները՝ անկէ: Բոլորին ալ աչքերուն մէջ կարօտի հարցումը կը փայլէր այն տարակոյսով թէ արդեօք պիտի կարենա՞ն յագեցնել իրենց ծարաւը որ ընդոծին էր ու աւելի հարազատ քան նախորդները:

Տարօրէն անուշ այս տեսաբանը ազնը-

ւական ցեղի զինուորական ներկայացուցիչի հոգւոյն ալ ազդած էր, ու եթէ չամքչնար իր արցունքը պիտի խառնէր, ողբալու համար իր կարգին, թերես, զգացումի այն պահասը՝ որ գերեզմանուած էր աղգերու մէջ, խաղաղութիւն հետապլնուզներու սրախ խորը:

Դատաստամնի օրը յիշեցնող պահն էր որ կը գծուէր այդ պահուն սահմանագլուխի վշաթելերուն տակ: Խրաքանչիւրը գտած էր իր փնտուածը ու չէր հաւատար իր աչքերուն ու կուզէր Թօվմասի զգայարանքներով մօտենալ՝ համոզուելու համար կատարուած իրականութեան:

Յակորիկ գտած էր իր հայրը ու պլուած վզին: Զօրը շրթներէն բխած ջերմ համբոյրներուն մէջ կը կարգար մանչուկը խաղաղութեան քերթուածը ու կը հաւատար թէ իրապէս հասած է անոր և կրցած ընել զայն իրը: Այդ համոզումով անոնք բաժնւեցան՝ նստելու համար զիրենք զէպի Սաղաղութեան Արքային ծննդավայրը առաջնորդող ինքնաշարժը:

Օձապտոյա ճամբու ահազգեցիկ տեսաբանը ոչինչով կը վրգովէր զիրենք, քանի որ բարի էր իրենց նպատակը ու գիտէին թէ հաւատաքը փրկութեան լուսափայտը եղած է բոլոր անոնց, որոնք փնտուած են խաղաղութեան ռահվիրային գծած ուղին:

Զանգակներու անուշ զօղանջին տակ, անգամ մը ևս լեցուեցաւ անոնց հոգիները պապինական հին բայց նիւթացած աւանդութիւններով, ու անոնք մեծ երկիւղածութեամբ իջան կանթեղներու պլալլոցէն արտահոսող գուլաներու և անմեղ հոգիներու մրմունջով տաքցած Մսուրը, գնելու համար ծունկ մը աղօթք իրեն ընծայ մանկացելույն:

Սկ բայց հնութիւնը յայտ առնող շըրջազգեստով մամիկ մը, ամուր փաթթած աւանդական եազման գլուխէն մինչև կը զակին ծայրը և մուռին ճաճանչազարդ սրբավայրին վրայ նետած զայն, սափորացած աչքերուն մէջէն լոյժ մարգարիտները թափելով կ'աղերսէր, սիրտը շրթներուն,

— Մայր սուրբ բարեխօսեա . . . որպէս զի մեր օրերու մանուկները ուռնանան քումիածնիդ չունչին տակ ու ըլլան փառքը ոչ միայն աղգին այլև դարուն: Մնան թարմ, աւելի ծիծաղկոտ ու զօրաւոր հաւատքով:

Յաւն ու տառապանքը, որոնք անբաժան մասնիկը եղան մեր ցեղին, հեռանան անսնց վրայէն անվերադարձ բաժանումով մը: Էրէ որ զգան ինքնաճանաչման այն անդիմադրելի գերաճումը, որ մեծ աւետիսը պատճառեց համայն աշխարհին:

Անոր քով, երիտասարդ հարսմը, մազերուն ոսկի շատրուանը ուսերն ի վար տարածած, աչքերուն կապոյտ երկինքը վարապուրով շղարշին ետևէն թարթիչներուն սև սլաքները մով ջուրին մէջ միւլը-ճած կ'աղերսէ անդադրում, տեսլահարի մը հոգեգրաւ երեսոյթն զգեցած ու երկինքները ընդգրկելու չափ լայն բացած շղարշապատրազուկները.

— Մայր սուրբ բարեխօսեա... որպէս զի ինչպէս որ մարմանանալով թանձրացուց քու որդին, իմանալի խորհուրդը ու մարդոց մէջ իշնելով խմորեց զանոնք և նորոգեց, թօթափելով հինը, այնպէս ալ այսօր թող խոնարհի հիւծած ու ուժացած հոգիներու մէջ ընելով զանոնք ըմբռնողներ իր վարդապետութիւնը, յարգողներ, սիրողներ և իրենց մէջ կրողներ զինք միայն: Զգաստութեան շիճուկը ներարկէ, որպէսողի անոնք ըմբռնեն կեանքին իմաստը ու յարգելով համարդկային իրաւունքները վերահստատեն առաքինի և երջանիկ կեանքի ներդաշնակութիւնը, որ հիմուվին խախտած է ու եղծուած աշխարհի վրայէն:

Անոնց քոմի է ահա Արաքսին, իր ուղղաձիգ հասակին վրայ կաթնցուցած թընճկուտ ծանրութիւնը գլխին ու Յակորիկի վրայ տարածած գողգոջուն ձեռքերը: Զգալի թեթեռութիւն մը կը թեածէ անոր ինկապար գէմքին վրայ, երկնային էակի մը կերպարանքը տալով: Համակ ականջ կտրած կ'ունկնդրէ դպիրներու հոգեգրաւ երգը իր կոպերուն անկեան մէջ հանգրճելով խուրծը արցունքներուն ու հոգիին խորէն արտահոսող ըլթներուն հասնող վերջին ինքնառուիս մրմունջը խառնելով ազօթասաց քահանային.

— Մայր սուրբ բարեխօսեա... որպէս զի յերկրի խաղաղութիւն տաղերգող հրեշտակներու անկեղծ իղձը, շարժէ գութը մարդկութեան ճակատագիրը կառավարող հոգիներուն, ցոյց տալով անոնց լաւագոյն ուղին, առաջնորդող դէպի այն ափունքները, ուր տենչացին հասնիլ շատեր, կա-

րօտի իղձը իրենց սրտերուն: Թող խնայուի հազարւոր երիտասարդներու կեանքը իրենց մայրերուն, որոնք արցունքներով կ'անցնեն իրենց օրերը փախանակ Մ'ածինի փառքը տաղերգելու: Ճակատներու վրա թափուող արեան հեղեղներուն հետ մրցող այդ արցունքները, թող իրեւ ծիրանի գոտի պսակաղարգեն, անգամ մը ևս, դարերու մեղքէն վերջ, անհունութիւնը երկնի, անոր հոսանքին մէջէն արտահոսելով նար օրերու աւետափար, խաղաղութիւն յերկրին և ի մարդիկ հանուլքինը, որուն աւելի քան պէտքն ունի նախ, սրտորդներէ և Հերովդէններէ անգութ մէր օրերու մարդկութիւնը: Թող արթննայ անոնց մէջ կեանքին գիտակցութիւնը այնքան յատակ՝ որքան եղաւ օր մը ձկնորսներէ հաւաքուած առաքեալներուն մէջ: Թող գարձուին զերութեան մէջ հեծեծող հոգիները, իրենց կարօտով ճենաներող սիրելիներուն: Թող թշնամութիւնները սիրոյ ժապաւէնով հանգուցուին, ու ինք իրեւ խաղաղութեան գրօշակ՝ ծածանելով անոնց վրայ, իր զեկովը կառավարէ բոլորը, որպէսողի մարդկութիւնը հասնի այն նպատակին, զոր ինք քարոզեց և ուսոյց:

— Մայր սուրբ բարեխօսեա....

Դպիրներն էին որ այս անգամ հաւատացեալներու հոգին թնդացնելու չափ կ'աղերսէին, անոնք ալ լիցուած օրուան խորհուրդին քաղցրութիւնովը, մտնելէ առաջ սուրբ պատարագի:

Յ. ՎՐԴ. ՄՈՒԾԵԱՆ

